

Ձեր թաշկիճակները և ընդհանրապէս ձեր ճերմակեղէնները գործածելէ յետոյ, պահեցէք առանձին տոպրակի մը մէջ, մինչև լուացքին օրը, երբ անոնք «եփ հանուին» եռացող ջուրով:

Երբեք մի կլլէք ձեր Թուրք կամ խուլսը, որ կրնայ աղիքներու բորբոքում (փորհարութիւն) յառաջ բերել: Մի համբուրէք մանուկները, մանաւանդ անոնց բերնէն:

ՇԱՐՈՒՆԱԿ ՀՍԿԵՑԷՔ ՁԵՐ ՎՐԱՅ,

ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԵՒ ՉՈՒԱՐԹ ԵՂԷՔ,

ՉՈՒԱՐԹՈՒԹԻՒՆԸ ԱՌՈՂՋ ԿԸ ՊԱՀԷ:

(Հաղորդուած՝ Թոքսիտի դէմ Պաշտպանութեան ճրանսական ընկերակցութեան կողմէ:)

## ԱՇՔԵՐՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ

Բնանալ՝ կիտարաց ձգելով պատուհանը, սքանչելի սովորութիւն մըն է թոքերը մաքուր օդով լեցնելու և հիւժախտէն խուսափելու համար: Ունեցէք այդ սովորութիւնը. ատիկա բորբոքում կամ գրգռում չի պատճառեր ձեր աչքերուն:

Անոնք որ անխնամ կը թողուն իրենց մարմինը, տրամադիր կ'ըլլան աչքերու հիւանդութիւններուն: Մաքրեցէք ձեր առամները, ձեր եղունգները, մազերը, ամբողջ մարմինը: Միշտ մաքուր ըլլալու պատուասիրութիւնը ունեցէք և սորվեցուցէք ձեր երեխաներուն: Մաքրութիւնը՝ առողջութիւնն իսկ է:

Ոգելից ըմպելիները կը շնասեն մարմնի բոլոր գործարաններուն:

Բնաւ մի խմէ՛ք: Միտախոտն ալ շնասակար է աչքերուն, մասնաւորապէս աչքի ջիղերուն. բնաւ մի՛ ծխէք կամ քիչ:

Գլխու ցաւերուն մեծ մասը կուգան աչքերէն, նոյնիսկ մեծերուն քով:

Ջգուշացէք պառաւ կիներու խորհուրդներէն: Ջգուշացէք խորհուրդ տուողներէն, որոնք նպատակով բարի, բայց տգէտ ու անձեռընհաս են:

Երբ երախայ մը կը փախչի լոյսէն, երբ անոր կողերուն վրայ կը նշմարէք աւելորդ շերտեր կամ երբ աչքերէն թարախոտ արցունք կը վազէ, մի բաւականանաք ըսելով. «Աղէկ է որ թարախը դուրս ելլէ»: Բժիշկին տարէք դայն:

Որքա՛ն դպրոցականներ և արհեստաւոր աշակերտներ կան, որոնք աչէկ չեն տեսներ, կը տանջուին, չեն համարձակիր յայտնել իրենց ցաւը և իբրև ծոյլ կը նկատուին ու կը պախարակուին, ինչ որ զանոնք աւելի կը զզուեցնէ աշխատանքէ մը, որ արդէն իրենց համար ասածանելի է:

Ծնողքնե՛ր, ուսուցիչնե՛ր, աշխատանոցներու վարիչնե՛ր, հսկեցէ՛ք պատանիներու աչքերուն: Եթէ՛ ձեր տեսողութիւնը զոյգ աչքերով կամ մէկ աչքով միայն բնականոն չէ, կամ եթէ՛ զոյգ կամ մշուշոտ կը տեսնէ՛ք, եթէ՛ տպուածք ձեզի կը թուի ցատկաբար, պարող, եթէ՛ զուք կը նշմարէք «ճանճեր» (սև բիծեր ու կէտեր) կամ բաց տեղեր բառերուն շարքին մէջ, եթէ՛ լամպարի շուրջը կը նշմարէք բազմաբանգ բոլորակներ, ինչպէս ծիածանը, եթէ՛ ձեր աչքը կարգալու կամ կարելու ատեն կը ցատկէ, մինչև անգամ առանց որ և է ցաւ զգալու, դիմեցէ՛ք բժիշկին:

Եթէ՛ ձեր կողերը քիչ մը կը կպչին առտունները, եթէ՛ զուք կը զգաք աչքին մէջ ջերմութիւն կամ աւաղ, եթէ՛ ձեր աչքերը կ'արցունքոտին կամ հոզի մը պատճառաւ կը լեցուին արցունքով, մի մտաք այդ վիճակին մէջ ամիսներով:

Շատ երախտներ արկածով կը զրկուին իրենց մէկ աչքէն: Հետո՛ւ մկրատէն, գրչածայրէն, թողուցէ՛ք վտանգաւոր խաղերը, — նետ, ձգել, ատրճանակ կամ հրացան գործածել, քար նետող մեքենաներու մօտ կենալ:

Եթէ՛ ձեր աչքին մէջ մտած է ածուխի փոքրիկ կտոր մը կամ աւաղի հատիկ մը, մի շփէ՛ք աչքը, որովհետև հատիկը կրնայ վիրաւորել աչքին մակերեսը. այլ բռնեցէ՛ք արտեւանունքներէն, և բաժնեցէ՛ք կողը աչքին պտուղէն, արցունքները կրնան սահեցնել հատիկը: Հակառակ պարագային, աչքը պահեցէ՛ք գոց, մինչև այն ատեն՝ երբ կարելի կ'ըլլայ շրջել այն կողը, որուն կ'պած է օտար հատիկը:

ԲԺ. Յ. ՏԵՐԴԱԽԹԵԱՆ

**ԳՐԱԽՕՍԱԿԱՆ**

ԹՌԳԱԽՏԱԻՈՐՆԵՐԸ. — Գրեց՝ ՅՕԳԹ. Պ. ՔՕԼՕԼԵԱՆ, փարիզ 1929

30 էջնոց փոքրիկ գրքոյկ մը, որ կարեւոր և բազմաթիւ ծանօթութիւններ կու տայ թոքախտին պատճառներուն, ախտաճանաչութեան, զգուշական միջոցներուն մասին, ինչպէս նաև գործնական թելադրանքներ՝ անոնց որ վարակուած են, կամ անոնց որ հիւանդանոցական աշխատանք կը կատարեն: Այս է ամբողջ բովանդակութիւնը: Թոքախտին մասին յօդուածներ ու գրքոյկներ շատ են գրուած մեր մէջ, — սակայն այս գրքոյկը կարծես նոր բան մը կ'ըսէ: Մանաւանդ որ հիւանդութիւնը ներկայացնելու ձեւը ինքնատիպ է և այնքան յստակ, այնքան պայծառ, որ ժողովուրդին համար կրնայ լաւագոյն առաջնորդը նկատուիլ: Ոչինչ վարդապետական ու խրթին, ոչինչ մասնագիտական ու անհասկնալի, այն ահաւոր հիւանդութեան մասին, որ այնքան զոհեր կը խլէ մեր ժողովուրդէն, մասնաւորաբար այս վերջին գաղթականի կեանքի ընթացքին, մեծ քաղաքներու և գաղթականներու մէջ:

Ահա թէ ինչո՞ւ ջերմապէս կը յանձնարարենք այս գրքոյկը մեր ժողովուրդին անխտիր:

Շ. Ա.